

## ՀՍԿՈՒՄՆ

Կ'իշնէ մուընչելով գիշերային հով  
Ծըսանին անձուկ կողերէն ի վայր .  
Ու գնայ կիսավառ խանձող փայտին քով .  
Արծարծել թեօք ըզբոցն հոգեվար .  
Բոցն այն դողդոջուն՝ մի կեղծ պար բըռնած՝  
Ծըփուն բազմոցաց շուրջը ման կու գայ .  
Եւ պատին վերայ կանգնած իւր դիմաց  
Կը կերպարանէ ըստուերներ հըսկայ .  
Նըստած եմ լըռիկ . և զոր օրինակ  
Մամուապատ ժայռի ծոցին մէջ խաւար  
Յուշիկ և հընչուն և միշտ՝ շարունակ  
Շիթ մի հարուածէ զփոս ծիրանաքար .  
Այսպէս կ'իմանամ՝ որ մըշտատատան  
Ճօճանակին այդ անդուլ ձայնին հետ՝  
Հնկնի գահավէծ ու կորչի վայրկեան  
Ժամանակին խոր վըհին մէջ անհետ .  
Մինչ մանուկ էի, այս սենեկիս մէջ  
Եւս ուրախ ձայներ կը լըսէի ես,  
Երբ շուրջ հայրենի կրակնոցին անշէջ  
Նըստէինք ձըմեռն իբր ի մեծ հանդէս .  
Բայց զանոյշ շըրթներ յաւէտ փակեց մահ .  
Իսկ հաւատարիմէ իմ, ով դու պըղինձ,  
Դու բնաւ չես լըռեր . և հընչմամբդ անմահ  
Խուսափուկ ժամերն յիշեցունես ինձ .  
Եւ կ'իմացունես ցերեկ ու գիշեր .  
Զի թէպէտ իրենց գըլուխներն ի քուն  
Կախեն կենդանիք, սակայն չեն նընջեր  
Երբէք տիեզերք՝ և ոչ կանգ առնուն .  
Ի՞նչ եմ, ի՞նչ եղայ . իջած կենցազոյս  
Զառիկողէն վայր, ժամ մ'անցաւ՝ կարծես ,  
Երբ գես պատանեակ, կանխել զարշալոյս  
Վագէի լերանց ի ծայր գաղտնապէս .  
Թարմ են տակաւին և դալարանան  
Վարսերն անտառին ինձ հետ բողբոջած .  
Բայց յիս որ գարձեր եմ այժմ ուրուական ,  
Անունէս ի զատ այլ ոչ ինչ մընաց .  
Ի հինգամեկէ սուրամ հինգամեակ .  
Հեռի թօթափած իւրմէ իմ հոգին  
Ըզբեռն հին կաւոյն, առ իւր նըպատակ  
Կը ձըկտի վառուած տենչով կաթոգին .

Եթէ ազատուած՝ լուծած իւր կապեր՝  
Նա վեր թըռչի, ոչ, պիտի չընեմ կոծ  
Ես մարմնոյս վերայ, զոր գըժոխըմբեր  
Զարատանջ ամաց մաշեցոյց խարտոց :

Ամէն արարած բաղձայ սաստկաբար  
Առաւելագոյն կատարեալ կենաց .

Եւ պըտոյսներով ոլոր և երկար  
Դէպ յիւր միջօրէն կ'ենէ ճեպընթաց :

Բաղրոյլն ըըրջի կը դառնայ ժաղիկ,  
Ծաղիկն այլ պըտուղ. բըզզալով դուրս գայ  
Բոյսի խոռոչէն միջատըն փոքրիկ,  
Ում հագոյց ապրիլ ծիածան թաւշեայ :

Այնպէս չէր երբեմն, ինչպէս դուն այսօր,  
Ո՛վ արե, լուսովդ՝ այս կորակ զանդուած  
Կը ցուցնես քոյին վրանէդ հեռաւոր՝  
Ցամաք ու ծովով եղած անթափանց .

Այլ հրաբրդիներով և լոյծ ծըծըմբաւ  
Եւ հրահաներով շանթացած խպառ,  
Կ'ենէր բարձրանայր՝ իբր հըրդեհած նաւ՝  
Դէպ ի զառիվեր. երկնից ճանապարհ :

Գոյացան կըճեր ու պտերք բաղմազդի.  
Եւ հետըզհիսէ հրէններ անկենդան  
Գործեցին ըզնոյն մարդկային ազդի  
Մ'ի շատ ապահով անխախտ բնակարան .

Կը քանդէ բնութիւն միշտ գործերն իրեն,  
Զըկանդներով զայլս անոնց փոխանակ.  
Եւ հիմնովին՝ հին աւերակներէն  
Կը շըրջէ զաշխարհ ևս ի լաւ վիճակ :

Հնկնիմ ես պիտի, բայց սակայն հետ ինձ  
Մ'ի հանդերձելոյ շընաղ բանալիս.

Նըրբամիտ գիտնոց կը թողում զոչինչ .  
Ես պիտի գըտնեմ որբան մէջ շիրմիս :

Իմ նախածընողք ձկանց հետ միասին  
Չունեցան ծովուն մէջ բընակութիւն .

Եւ ոչ ըստացան պատկեր մարդկային  
Ցետ փոկ լինելու յառաջ և ջըրշուն (1) :

Զըմըտայ ես մէջ ուղեաց խելացի՝  
Գըրկել զգազաններ իբրև զիմ քոյրեր .

Այլ անմեղ տղայոց հետ նըկատեցի  
Մ'ի վեհ հայրենիք աստղերէն ի վեր :

Եւ այժմ որանդգաց մարդկան համացեղ՝  
Տալով ցանկալի ճաշերուն հրաժեշտ,

1. Խմ նախնիք Յ. Խաչեանի այդ նախնեաց հետ (տես ի Հայրեմիք՝ տարւոյս մարտի 29ին թիւը) աղքակցական ոչ մի կապ չեն ունեցած : Կերկեն՝ թէ Յ. Խաչեան սկսեր է ճանաշել իւր հարը՝ անոնց բնաղդմանց իւր մէջ բոլընելովն, մանաւանդ գանկին մէջ :

Մաս. Թրգմճ. Հացունի

Ղեռն ի վեր ուղիղ դիմեմ սըրտաղեղ  
 Դէպ յըստակ գաւառս արշալուսոյն հեշտ :  
 Յառաջագուշակ քաղցրաձայն աւաշ՝  
 Լըսեմ երկնից մէջ կը գանչէ սրավար .  
 Եւ յարևելից կ'ենեն ընդ առաջ  
 Երկնային տեսիլք մըտքիս խանդավառ .  
 Հեշտագոյն քան այն սիրքն անուշաբոյր,  
 Որ իւր կուսական գըգուանօքն անրիծ՝  
 Կոլոմբին ցամաք ճակտին տայր համբոյր,  
 Փըշելով յառաջ յետին ողորտից :  
 Ո՛վ գուք՝ ելիսեան գաշտացն ապագայ՝  
 Ներքին փայլակներ, ըզձեր անսահման,  
 Որոց այս աշխարհ ոչ մի յարդ շըտայ՝  
 Ծըխելով միշտ խունկ դից օրհասական,  
 Ծածկըւեցէք յերդ անոք քերթողի .  
 Եւ մեղմացուցէք սաստիկ վըշտահար  
 Իւր արենակցաց արտասուզն աղի,  
 Որով պիտ' ջեռնու իւր հանգըստեան քար :

Յակոր Զանելլա

## ԴԵՌԱՀԱՍՏԱԿԻ ՔԵՐԹՈՂԻ

ԱՐ ԿԵՐԱԾ

ՈՂ ՃՈՑՆ ԷՐԱԺԵՇԻ



Դըմբազգ բագմական, քանի մեծայոց  
 Ա՛մ օր երկցաց  
 ի կենաց խընճոյս,  
 Եւ մեռնիմ անա:  
 Մեռնիմ ան ես, և շիրմիս վերայ,  
 Ուր հասնիմ յուշիկ,  
 Ոչ ոք պիտի գայ  
 Հեղովալ արաօսրիկ :  
 Ողջոյն, դաշտը սիրունք, և դուք, ողջերուք  
 Անյշը դալարիք,  
 Անտառաց մ' դուք  
 Հովոցը սըխրալիք .

Երկին, զըմբեթարդ խորան մարդկութեան,  
 Ծըքեղ բընտվթիւն,  
 Զե՞զ վերըին անդամ  
 Հասցէ իմն ողջոյն :  
 Խցիւ սըրբաղան ձեր գեղեցկութիւն  
 Երկար վայելեն  
 Բարեկամք սիրան,  
 Որը ձայնիս խուլ են .  
 Մեռնին բագմամեայ, ու ողբոց արժանի  
 Հլայ մահերին,  
 Եւ ձեռք մըտերմի  
 Փակէ աշքերնին :  
 Գիլրերտ

ԹՌ. Մ. Ավագոն. Անդրադաշտ ու նիւթ  
 Մ. Ռ. Հարժաբանին :